

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆՃԻՒ-ՍԵՆԵ

(1864)

ՆՈՒՄԵՐՕ-310

1711-ԲԵՊԻԼԱԲԸՐՕ

ՕԳՈՍՏՈՍ 25

ԱԼԱՖՐԱՆԿԱ 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԵ ՕԳՈՍՏՈՍ 25 ՍԱԼԸ

Փարիս. 3 Սեպտեմբեր.

Խաղնէի խոնարհ շահանէ վաթոր գուման. ետընըն խաղնի Կաթի. բաւթախանէի ամիրէ նաղըրը սաատեթըն Արեան էֆենտի հաղըթէ. բնէ:

—Սերբընէ հիւմայուն էմանթի. Էմիրիւ հաճա գայիմագամըը ինդիմամի իլէ բաթպէի սանիյէ միւթէմայիլի տահաղընտան Էմգաֆը հիւմայուն մահլուրթ միւտիլի խոնարհ պէն էֆենտիյէ:

—Ֆէտիանէի ամիրէ միւտիլիյի Սմաղը ամիրէ միւտիլի սաղըր իղլէթիւ Ահմէտ էֆենտիյէ:

—Թարսուս գայիմագամըը Լաղըթիյէ գայիմագամը սաղըր իղլէթըն Մաղհար էֆենտիյէ:

Բէթրաղընդ սէֆիլի սաատեթըն խաղն պէն էֆենտի հաղըթէթիլնէ բաթպէի պաղա:

—Սէֆարէթը մէղքիւրէ Թիւրքէն սըր քիթապէթի. Թէրքիւմ. սաատը իսիւֆախանտան քիթաթըն իղլէթըն պէնէ:

—Պահրիյէ պէթաթիլի իղլէթըն Խամայիլ պէնէ. մէճիսի պահրիյէ սաղըրը:

Իւմէրայը Սըրըթիյէտէն օլընպ, մէմուրիթիլէ փարիստէ պուլընան սաատեթըն Լուպար բաշա հաղըթէթիլի. որոշ տէֆա Սըրըրա պիտեթ վէ օրատան տաթի Սէհմէտ-Ալի նամ ֆըրգաթիյն վաթօրու իլէ կէչէն բազար կիւնիւ Տէրսաատեթէ մուվատէ լէթ իլէմիշ տիր:

—Լիթանէյէ Բուսիա սէֆիլի թայէին օլընան ճէնէրալ Իկնաթիէֆ Ճումապ էրթէսի կիւնիւ մուվատէ լէթ իլէմիշ տիր:

Պաղը մէկթիւպէրէ նաղարէն (30 աղըսթոս ալաֆրանկա) թուլուս զօր պալարը սէքիզ գատար թօփ էտիլիպ, մաթպուլիլէթը տէվէթը Ալիյէ մաթըն պէրիստէ ըսար իթմէքտէ իմիշէր: Խաղնատար էճնէպիլի կիթմէք իւղըն թէտարիք կէթրմէքտէ իմիշէր (Պալ թէլէղընֆ թէօմի տէյիլ տիր):

Սարգիլիւ. 27 Կոնստանտնուպոլիս.

Օտիրէ: Կէրէք Սարսիլէա բիւշասընտա, վէ կէրէք Լաշիբանըն սալըր Շըմալի բիւշալէրիտէ զաթիլի կէվէք վէ տիւշիւն տիւր, վէ ան պարըրտա օլան բիւլլիլէթըն պուլընտայտան մատա, խայը շէ տահա կէլմէքտէ տիր: Ըրբա, Սըրըր պուլընտայը, ուն ճիւմիլիսի եիւզալէ պիլտէն պէշէ գատար տիւշիլիւն տիւր Էտալընը Սըրըր բագլասը պիլաղ իշթահար տիր:

Վահիլէ, շէքէր, բիրինճ, իւշիլտէ կէվէք. քէզալիք գէնթին եաղը. ատի մօմ, վէ սբարմաշէթ մօմ, եիւզտէ պիլիլի վէ իւշէ գատար եիւքսէք:

Բէօսէլէ վէ տէրի թագըմը կէվէք. Թրապուզան տէրիլէրիսին տուղիւմսը Եթուզ ֆրանկա սաթըրը:

Իշ պուլ Բուլընտէ հաթիթատա իլի տէֆա, Էանի սաղը վէ բէնջէմպէ կիւնիլի նէր օլընաճաղ տիր: Ֆիլթըն Արթանէտէ Մէճմուայը Հալաթիսէ Կոնստանթն օրատար իշիւն սէնէվի 50 դուրուշ վէ ամթընայը 30 դուրուշ տուր: Ապօնաթ օրատար սէնէլի 60 վէ ամթընայը 35 դուրուշ տուր: Տարալարտա, բաթա իւշթիթի իւղլէթիլի օլարագ, Մէճմուայի ապօնաթ օրատար իշիւն սէնէվի 60 վէ ամթընայը 35 դուրուշ, վէ ապօնաթ օրատար իշիւն սէնէվի 70 վէ ամթընայը 40 դուրուշ տուր:

տոր . երևալէ իւշ տէ սգօնթօ իլէ :

Իբէ+ վէ Գօլա : Իրաչատա մէվճուտ մալ պուլունմաորդընտան , պուլ մալ օգգատա պիր իբի վէ իւշ ֆրանգա գատար եիւքսէլիշ տիր , վէ էլննտէ օլանլար , ֆապրիգալարըն իհթիաճը օլտուղունու պիլտիքլէրինտէն , պուլ պահայա տախի էլլէրինտէն չըգարմագ իսթէմէպէր . վէ պուլ սէպէպլէ մուլ մագգաթ պիր տուրղունլուգ հասըլ օլմուշ տուր :

Իւբաղլ : Պու սէնէ մահուլ ազ մէմուլ օլունտուղունտան , պուլ մալ եիւքսէք տիր վէ եիւքսէլէքտէ տիր , իլլա Սարսիլէատա կէչէն ճինս :

Իւմդոգ : Հալատիսլէր կէչէն հաֆթաքի կիպի օլտուղունտան , բամ պուլ տուրղուն տուր . թիւճալարար էլլէրինտէ քի մալի չըգարմագ իսթէ . մէտիքլէրինտէն , սաթըլ եօգ տուր . Լչհասըլ պուլ մաթահ կերէյի կիպի կէվէք տիր . հէր հալտէ Լմէրիգա տան կէլէն խապէրէր հալա պիգարար

տոր : 9874 պալիա մէվճուտ : (Սթօգ)

Բաճաղ . էլի քիլիւրաթը Եանի 39 քգասը .

Ժիւմէլ 370—385 ֆրանգ .

աշաղըր 510 . "

Սէլանիք 282. 50 . "

Նապուս 245 . "

Թարուս 250 . "

Իսլիպ . 240 . 242. 50 .

Սիվրէ իլէ .

Ժիւմէլ 80 . Դէկտեմբերտէ թէպիմի 340 ֆ .

Սէլանիք , Սէրիգա , քէզալք 295 . "

Նապուս , քէզալք 250 . "

Եաբաղը երգանմամը , Սճէմ 102. 50 . 140 . "

Թարպուղան երգանմը , 425 . "

Գապիլիսթան 90 . "

Իբէ+ . Պէրէշտա , ֆիլթիւր , 84 . 86. 50 ֆ .

Ճաբօն 76—77 . "

Պէնկալ	58	"
Սճէմ	45—55	"
Գօլա . Էաիրնէ ,	22. 30—25	"
Խուրատա . պիվրէ .	12	"

Սուգգատտէմա իզհարը իֆլաւ իթմիշ օլան թիւթիւնճիւ Էսնաֆըն տան Պօյաճը քէօլիւ Տիմիթրիտէ հէր քիմին ալաճաղը վար իսէ , միւտտէթի մալիւմէ զարֆընտա կէլմէլէրի ճէմա զիլ տիւրը \Y սէնէ Y\ Թարիիինտէ իլան օլունմուշ վէ պիտտէֆաթ մուլ պաշըրն վասէթասը իլէ Էսհապը մաթ լուպ տալթէ գըլնմըլ օլտուղարը հալտէ հէնիւգ պաղըլէրի կէլմէմիշ վէ հալ պուլ քի մէրգումուլ քէյֆիլէթը իֆլաւի րուլէթ վէ Թայիին օլունան Էսալթէթ սինտիքլէրի Թէրաֆընտան վէ րիլէն րաբօրթօ գօմիթէյէ Էսհապը մաթլուպուն պաղըսը հաղըր օլտուղարը հալտէ գրաւթ օլունուպ թէտ գիգի տէյունէ մուպաշըրթ օլուն մուշ օլտուղունտան մէրգումուլ հէր քիմին ալաճաղը վար իսէ \ \ կիւնէ գատար եէտլէրինտէ պուլունաճաղ սէնէտաթ վէ տէֆթէրլէրինի պիլ իս թիւհապ գօմիթէյէ կէլիպ իսպաթ իլլէմէսի վէ միւտտէթը մէզլուլէյէ տէյին կէլիպ իսպաթ վէ միւտտա իթմէյէն օլուր իսէ ծնտան սօղրա աթ թըգ վիւրուտարընա պաղըլմայարապ թիւճարէթ վէ զնէսինտէ մահպուս պուլ լունան մէպլաղի իսպաթ տէյուն իթ միշ օլանլարա զուրամէթէն թէվիլի վէ թագօրմ , վէ կէլմէյէնլէր հասալ էլ գանուլն մասանըն խարիճինտէ գալաճաղարը իիթարի իլէ իլան քէյֆիլյէթի իսթիտար օլունտու :

ՄԵՍԲԻԿԵԱԹ ՎԷ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԷՐԹԵՍԻ			ԲԱՋԱՐ ԷՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ՕԳՈՍՏՈՍ 22			24			25	
	Սադահ	Էօլէն	Լիլա	Սադահ	Էօլէն	Լիլա	Սադահ	Էօլէն
Մէշիտիլէ լիւր Ղըշ .	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20	101 20
Միւմթալէ լիւր 100 զուրուշտան	71	71 1	71 2	70 1	71 6	71 2	71 1	71 5
Օն սէնէլք թէրթիպաթ . "	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10
Աինճի 2ինճի Գնուլտէ	59	59 1	59 2	59 1	59 6	59 2	59 1	59 5
Իւշիւնճի թէրթիպ	59	59 1	59 2	59 1	59 6	59 2	59 1	59 5
Թէրթիպաթը րապիա	58 20	58 21	58 22	58 21	58 26	58 22	58 21	58 25